

## ԻՆՉ ՇՈՒՏ ԿԸ ՓԱԿՈՒԻ

Ի՛նչ շուտ կը փակուի հորիզոնն իմ դէմ .  
 Երէկ, երէկ էր  
 Երբոր դեռ անկազմ գոյգ մը տոտիկներ  
 Օրօրուեցան մեղմ՝  
 Բիրտ ու խորտուբորտ նամբային վըրան  
 Եւ օծեցին գայն  
 Անմեղ քննչութեամբ .  
 Մինչ անոնց համար մէկը դողդողաց,  
 Աղօթեց անձայն,  
 Կարծես երբային անոնք անիմաց՝  
 Անեզրագնաց  
 Առաքելութեան .

Իր մէջ կը փակուի Աստուած իմ դիմաց :



## Ճ Ա Կ Ա Տ Ա Գ Ր Ա Կ Ա Ն

Ո՞վ իրեն համար վնեց շունչ ու գիծ,  
 Զատեց աղաղակ,  
 Քննչանք ու քախիծ .  
 Եւ ո՞վ հաւաքեց օրերու դաշտէն  
 Իրեն հարազատ անբջանք ու խինդ .

Ո՞վ ընտրեց այս հին արեւը, որուն  
 Բոցէ ափերէն  
 Երկիր երկարող  
 Շողերը չէին լոյս ու ջերմութիւն  
 Այլ թելերն էին մեր անոք կեանքին .

Հողը, խոնարհ հողն, ընտրեց ոչ մշակ,  
 Ոչ հունտ, ոչ օրհնանք,  
 Ոչ անձրեւ, ոչ շող .  
 Սերմը չորոշեց արգանդն այն բեղուն,  
 Ուր ինք գրբուցեց արարչութեան հետ .

Հո՞վն ընտրեց հովիտն, անտառը բուրեան  
 Զոր ինք օրօրեց,  
 Փայփայեց կրքոտ  
 Եւ որուն՝ վիշտն իր, գիշեր մը աշնան,  
 Հիւանդ շշունջով խոստովանեցաւ .

Ո՞վ նշդեց իր դարն, իր երթն ապաժամ,  
 Զատեց արցունքոտ  
 Մանկութիւն ու սար .  
 Ո՞վ իր մեռելներն, աւերները հին,  
 Յուշերը գատեց եւ իր ապագան .

Ո՞ր յորդ այգն ընտրեց երեկոն իր մունջ,  
 Ո՞ր խունկն իր հոգին  
 Ժողովեց բոյր առ բոյր,  
 Ո՞ր բառն իր դողանջն ու խորհուրդն ընտրեց,  
 Եւ ո՞ր տաղն անդարձ երազն իր դարձաւ .

Աննիւք առկախուած՝ տողերու շուրթէն :

ՍՄԲԱՏ ՏԷՐՈՒՆԵԱՆ

